

կտորներու ընտրութիւններ են : իրեն ահա սակին մէջ ընտիր հաւաքածոյ մ'է, որոյ մէջ կան եւս նշանաւոր տնձանց և բանաստեղծից հատուածներ, ինչդեռ Գամար-Քաթիւպայի, Պէտքիթաշլեանի, Ալովիսանի : — Առաջին բաժինն իր կրօնական օծումն ունի, իսկ միւս մասերին՝ մանուանդ ժողովրդական բաժինն հետաքրրոշարժ է և կը պարունակէ ուամկական զեղեցկութիւն աշուղներու սրտառուչ եղանակներուն :

Հ. Ս. ՍԱՐԵԱՆ



## ԳԵՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ

— — —

(Ըար. տես յէջ 78)

ՄԱՍՆ Բ

Գ. Լ. ՈՒ Խ Է

ԱՅ :

1. Իրաւամիք Փիփօն բառը, և Ոճը՝ մարզնէն : Զանազան հզօր հանճարներու մի և նոյն նիթին վրայ զրուածքը կարգալոյ ուրեց ուրեց համանան զադափարներ ալ զանելով՝ կը տեսնուի անոնց տարբերութիւնը անոնց շեշտին կամ ներշնչութիւնն : Ոճով է այսինքն ըմբռնելու՝ զգալու և բացարելու տարբերութեամբ որ ազգ մ'ուրիշ ազգէ, զար մ'ուրիշ զարէ և անհատը իրարմէ կը տարբերին : Մթջակ արուեստաւորը անոն են՝ ուրովինետեւ միջակ սահմանէ մ'անդին չեն անցնիր : Ընկերական յեղաշրջութեանց ամէն զարացուիներուն ընդհանուրը չափ մը կայ որ այն ժամանակին հոգեկան վիճակի միջինն է : Ան է միջակ արուեստաւորին ալ սահմանն՝ որ կորստեան զատապարտաել է այդ միջինին փախուելով : Ան ալ ոճ մ'ունին զանազան զարծուածքներու (procéder) – թերեւու և ճարտարաշիւ զարծուածներու – հաւաքածոյ մ'է . բայց չէ բան իսկ ոճը որ հոգեկան հնչին մ'է զոր մեր ձեռքը չէ

ստանալ՝ ինչպէս կապարը չկրնար պղնձի կտմ արծաթի հնչականութիւնն ստանալ :

2. Բայց կարծելու չէ թէ ոճը՝ նոյն իսկ մեծ հանճարներուն՝ կարոտ ըլլլայ յդիւելու և մշակուելու զիտողութեամբը և փարձուութեամբը : Թէ և խորը նոյն կը մնայ՝ այլ շնորհիւ ձեւին՝ զարգացումը կ'աւելիայ և ուղղութիւնը կը զօրանայ :

3. Ոճ բան ուրիշ իմաստ մ'ալ ունի, մինչեւ հեղինակի մը ժամանակիը երեցած մեծ հանճարներուն զարէ զար աւանդութիւնը կան որը մարգկային մատց ոլացքին ընդհանուր թոփչքն և ուղղութիւնը կը ցոցնեն և կերպով մը իտէալին ճամբուն իրրեւ նշանահարցն (jalon) են : Անձնաւորութեան կորոյլը պահելին յեաս՝ ամենէն աւելի ուսումնասիրելի ոճն այն է, զամն զի այդ չափն իրրեւ սրբէն ստացեալ յաղթանակ մ'է մարգկութեան համար :

4. Ընդհանուր ոճի վրայ խօսելու ատենինի՝ արժան է պահ մը համառօտաի բացատրել երկու մեծ բաժանումները որ այնչափ բնդ երկար և մնուի վիճաբանութեանց տեղի տուած են :

Եթէ մարգկային որտին առ զեղեցիկը ձկուումը ամենուրեց և ամեն տեսն կայ, եթէ զեղեցին մեր վրայ զործած տպաւորութիւնը և յարուցած յուզումը ամեն տեղ նոյն բուն հաճայքը կը զործն, եթէ վերջապէս զայն բնտուելու հզանակի նոյն է այնու որ ամէն տեղ ներշնչութեան՝ բնասուր մեծ ձրից և ճշմարիտ յուզման պէտք ունին անոր ըլլըռնումն և արտայայտութիւնը, սակայն ոչ բնեան ոչ զացցմանց և ոչ իր յայանութեանց մէջ զեղեցիկը միօրինակ չէ, կամ՝ ինչպէս ըսինք՝ առանձին ազգի մը կամ ժամանակի մը սեփականութիւնը չէ : Այդ զացցման բարգաւանումն և ուղղութիւնը զանազան պայմաններու ենթարկեալ է որոնց կրնան բուրովին տարբեր ճամբաներով զեղեցիկն նոյն տենչալի վայելման տանել զիեւ : Եւ ոչ այսափ միայն, այլ եթէ մէկ յեղին ճաշակը՝ որչափ հրաշալիք ալ ենթարկենք՝ ուզէինք ամբովզ մարգկութեան զարտազրին՝ ոչ միայն հանճարոյ սապարէզը սահմանաւորած կը լայինք՝ այլ նաև մարգկաթիւնը զրկելով

իւր սաեղծիշ զօրութենէն՝ կը զատապարտէինը ամուլ նմանութեան մը՝ որով փօխանակ իւր ներչչուութիւնը բնութեան կամ իւր մուաց մէջ փնտոելու՝ պիտի ինդրէր զայն անխափան և ուսկուաթիւ քանի մ'օրինակաց վրայ միայն։ Արդ ամէն ազգի մէջ բնական ձիրը զարգացած են համեմատ կրօնից՝ լեզուին՝ կիմային՝ բաղացական նկարագրին՝ աշխարհազրական դիրց, և այլն։ լուսածիծաղ երկրի մը բնակիչը ոչ կը զգան և ոչ կը գործեն մոռախալապատ մրրկոս օղոց բնակիչներուն նման։ Եւ ինչպէս անհատ մը չինար նոյնչափ և նոյն կերպով զգածուիլ իւր մանկութեան երիտասարդութեան և հասուն հասակի մէջ՝ նոյնպէս մարդկութեան ալ բնական չէ որ նոյն կերպով զգածուէր ու բացատրէր ամէն մամանակաց մէջ։ Թէ՛ միայն զուա գեղեցիին սէրը՝ որուն հետամուտ էին Հելլէնք, թէ՛ այժմու ձկուումը գէպ ի հոգերանական հետազօտութիւն և կրից իրական նկարը՝ մի և նոյն նպատակին կը դիմեն՝ որ է բացատրութիւնը, այս տարբերութեամբ որ հին արուեստն՝ աւելի ընդհանուր, աւելի վերացեալ էր կերպով մը. փոխանակ անհատին որպիսութիւնը բնառելուն այն որպիսութեան ընդհանուր և բարձրագոյն հանգամանքը անհատին մէջ կը ներկայացընք՝ ջանալով միանդամայն զայն զեր պահել իրական կեանքին։ Այս վեհ անդորրութիւնն յունաց ոսկեկարուն յատուկ նկարարագիրն է։ «Նախնիք, կ'ըսէ Պիտիօն, այնչափ գեղեցիկ արձանները շննեցին որ՝ ընդհանուր հաւանութեամբ այդ արձանները կը նկատուին իրեւ ամենէն կատարեալ մարդկայինն մարմնոյ ճշգրիտ ներկայացումը։ Այդ արձանները որ մարդկային մարմնոյ պարզ ընզօրինակութիւնը էին՝ իսկական տիպարներ զարձան։ վասն զի այդ օրինակութիւնը մէկ անհատի վրային միայն եղած չէին՝ այլ ամբողջ մարդկային ցեղին՝ այնչափ լաւ զիտուած և այնչափ լաւ նայուած՝ որ չկրցաւ բնաւ մարզ մը զանուիլ որոյ մարմին այդ արձաններուն չափ քաջ համեմատուած ըլլայ. ուստի այս օրինակութեան վրային առնուցան մարդկային մարմնոյ չափերը (De l'âge u'vril).

5. Այժմու արուեստը՝ շնորհիւ զանազան

պատճառաց՝ որոց զիխաւորցն են բարոյական կենաց և մտաւորական զգուծնեկավեճեան զարգացմունը՝ հետամոււա և աւելի իոր ուսումնասիրելու անհատը և աւելի բաւուն տպաւութիւններ բնառելու նախնից իրենց գաղափարներուն իրականացումը նշանաւոր անձնաւորութեան մը մէջ կը բնտուին, նորիրն անխափիր կ'անուն զայն ամեն միջավայրին մէջ։ «Զիայ մայր, չիայ զործ, կ'ըսէ Յօրէնչաւուէր, որ իւր կարեւորութիւնը շանենայ. ամենուն քող ամէն բանի մէջէն երեւան կու զայ առաւել կամ նուազ՝ մարդկութեան գաղափարը։ Զիայ մարզկային կենաց մէջ պարզագայ մը որ անարժան ըլլայ նկարչութեամբ ներկայացուելու ։ . . . Նախ խորհիւու և թէ զործոյ մը շահեկանութիւնը բնաւ վերաբերութիւնն չունի իւր արտաքին կարեւորութեան հետ, և թէ երբեմն մեծ խտիր կայ այս երկուցին մէջ։

«Գործոյ մ'արտաքին կարեւորութիւնը կը շափուի իրական աշխարհին մէջ ունեցած հետեւանքներուլը։ Խոր ներքին կարեւորութիւնը՝ այն խոր տեսութիւնն է զոր մեր առջեւ կը պարզէ մարզուն խիստեանն իսկ վրայ յուսաւոր կերպով ցուցնելով մեզ իւր բնութեան մէկ քանի կողմիրը որ շատ հեղանացած են, քանի մը նպատաւոր պարազաներ ընթարելով ուր մասնաւորութիւնը կը բացատրուին և կ'ընդուային։ Արսեստին համար ներքին կարեւորութիւնը միայն արժանից ունի. արտաքին կարեւորութիւնը պատճեան անկ է, երկուցն ալ բացարձակապէս անկախ են, և կրնան հաւասարագէս անջաւակամ կամ միացեալ զանուիլ։ Պատճեան մէջ զիխաւոր զործ մը ըստ ինքեան նկատուելով կրնայ վերջին աստիճան զուերի ըլլալ, վերջին աստիճան աննշան. և ընդհակառակն առանին տեսարան մը կրնայ մեծ իսէական շահեկանութիւն մ'ընծայել եթէ յորդ և պայծառ լաւով մը ցուցնէ մեզ մարդկային էակներ, մարդկային զործեր և բաղձանցներ մինչեւ ամէնւն թարուն ծալքիրուն տակ։ Խնչ ալ ըլլան առաջարբան նպատակին կարեւորութիւնը և զործին հետեւանքը՝ բնական զէսպը կրնայ նոյն մալ. այսպէս զոր օրինակ թէ՛ տերութեան նա-

խարարք բարտեսի մը վրայ ծոած իրարուէ կորդել ճնշին հողեր և աղջեր, թէ շինաւ կանը պահողի մը մէջ կուտին թօգժի խաւ զոյ և կամ բուէ նետելով փոյթ չէ. ինչպէս փոյթ չէ թէ արձկած քուէնին փայտեաց են կամ ոսկեաց»:

6. Ուրիշ մասնաւոր նկարագիր մը հին և նոր մատենագրութեանց մէջ՝ զանազան գեղեցիկացիական ձևերու ասրբեր աստիճանու գործածութիւնն է. Հին մատենագրութեանց մէջ հակարութիւնը այնչափ բուռն չեն: Մարզկային միտքը զես թարմ և կոյս, այնքան հզօր ցնցմանց պէտք չուներ: Ասկից է զպրութեանց և արուեստից հելլէն սոկեպարուն այն մեծավայել անկորրութիւնն որ այլ հրաշակերտաց իրեւ զուշմն է:

7. Գիտեցէր կ'աղաչեմ որ, զոր օրինակ քերպառութիւնը կը սկսի Արքեական և լինական տադիրով՝ ի պատիւ զից և զիցուհեաց. Համերոսի՝ Եսքիլեսի և Պինդարոսի հետ՝ աստաւածոց կը խանուսին զիցազսնց մեծապյն գերով. Սփակիւսին հետ զիցազսնը արգէն մեծ մարդիկ են միայն. Երիպիւսիւսին և Արթոսուսին հետ կ'իշնէ մարզկային: Կրից և ընտանիկան տեսարաններու: Մատենագրական բացատրութիւնն ալ անոր վրայ աստիճանուած է:

Հնոց է նորոց ուրիշ կարենոր տարբերութիւն մ'ալ պատկերաց ցույցութիւնն է: Երբէք յոյն մեծ հեղինակաց մէջ չէր զոներ, զոր օրինակ, Օսիանայ հետեւեալ սոսորագրութիւնն Թարմարիք ապշիան:

« Աւելի սպիտակ կը նա քան զիրփուր հովածուփ ալեաց. կը փայլէն իւր աշեր ասեկաց շաղով. և իւր շնորհագել զէմբը՝ անզերու նման սեւ զանդուրներով պատած կը շոզար ինչպէս ժիածանն յես մրիի իւ:

8. Զուա զեղեցիացիական զիտսակետէ նկատելով զործ մը աւելի կամ նուազ արմէց չոննեար այս կամ այն ինչ սոնով զրուած ըլլալով. անոր արձանիք՝ անոր յատիւթեանց վրայէն կը չափուին և գործած ապաւորութեան աստիճանէն: Մեր զզացմանց բնական անկախութիւնը կ'ապստամիր ո և է մատացման սրինադրութեան զէմ որ ջանայ զինք հարկադրել այս ինչ կերպով մատածուած և

արտադրուած բանի մը հանելու և համակելու եթէ այդ բանն զմեց չյալզեր, և կամ ընդհակառակն՝ անտարեկը տեսնելու բան մը որ մեր սիրաը կը յաւզէ: Նայնախի մողորթութիւնը մը կ'ըլլար ենթադրել թէ Աստուած այս ինչ մամանակի և այս ինչ ոզդի միայն շնորհած է գեղեցիկը բացատրելու և ըլլանելու ձիբը, և այնուհետեւ զատապարտած է մարդկութիւնը ամուլ հետեւզութեան: Արզէն մատենագրական պատմութիւնը կը հերքէ այդ սիալը որ ամբողջ զեղարուեսանները ու զպրութիւնները պիտի զրկէր իրենց երկնաւաց խոյանքն անհոնց կապէի կը մը միայն տալու համար: Ամէն անշաշամիոց այս կերպով կ'ըմբռնէ զործը՝ ուստի անտարբերը կը մնայ միրպակա զասական և վիզական անուամբը ճանշցուած զանազանութեանց որ այնչափ բուռն և աննշան պայյըրաններ յարուցած են: Ամէն ազդ իւր բնութեան՝ բարուց և պիտայից համեմատ ընդհանուր կերպ մ'սէնի որ իրեն կը պատկանի և սրուն փոքր ի շատէ և անզզալի կերպով կը համաձայնին իւր արտադրած հանճարներն: Ինչպէս ամէն կիրմայ անի իրեն յատուկ որպիսութիւնները կը բուսական՝ հանրային կամ կինզանական թագաւորութեանց մէջ և Մեծամեծ հանճարներն ուսումնասիրելու է ոչ թէ անհոնց զործերուն հետեւել շահարովլ՝ որ անկարելի ալ է — այլ անհոնց զործելու եղանակին հետեւելով ի ինչպիր զեղեցիին: Այսպէս ահա կ'ուստանան և կը զեղազարպին զեղարուեսաթից և զպրութեանց արտադրութիւնը ինչպէս զրախու մը որ փոխանակ իւր ընչարձակ աստածութիւնը միօրինակ մէկ ծաղկով մը իցնելու, ամէն տեսակ դոյներով բուրմամիք՝ ձեւերով և տեսրով՝ ընտրելազոյն ծաղկանց հաւաքածոյ մը կ'ընճայէ:

9. Անյ բաղդատութեան վրայ ըստ կարի աւելի որոշ զաղափար մը տալու համար՝ ժամանակաւ՝ ազգաւ՝ կրթութեամբ և կրօնիք իրաբետէ բոլորովին տարբեր քանի մը հրաշակերտներ՝ ամփոփելով միայն ըստ ներելոյ մեր ժամանակին՝ զուգակշռելու: Անունք առ այս:

1. Սփակիլի Աստիգանէն և Շեյքսփիրի Քօրտէկան (իւր թագաւոր):

2. Խվականն, Անթարը և Թրիթչօփը:  
 3. Սաքունզալան և Էվանդելինան, ու  
 բով հելլէն՝ անզլիական՝ արարացի՝ սքան-  
 զնան՝ հնդիկ և ամերիկան քանի մը հան-  
 ձարներ իրարու մօտ բերած պիտի ըլլանը՝  
 և ոյնու հակադրութիւնն աւելի զգալի պի-  
 տի ըլլայ:

Շարայարելի



## ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈՏԱԽԻՒՆ

ՀԵՆԱԿԱՆ ՀԱՅԱՐԱԿԱՎԱՐՉՈՒԹԻՒՆԸ

**Զ**ԻՆ ԱԿԱՆ ինպիրը ուր որ էր ամիս  
 մը առաջ, կրնանց ըսել որ նոյն կացովիեան  
 մէջ է քրիմէ, և բնաւ յառաջացած չէ զևպ  
 ի լուծումն ոչ իշխոսից և ոչ Զինաց կող-  
 մէն: Յարարակիեան մը ամենէն զժուար  
 կէտն է իշխան Թիւանի և բարձրաստիճան  
 պաշտօնէից պատուհասը, զոր կը պահան-  
 ջնի երրողացի զիւանազլոր, մինչ չինակին  
 Արքունիքը շատ տեսակ փոխուեց կամ  
 զգեց այդ կէտը, այդպէս ջանալով զոնէ  
 ազատել զթիւան իշխանը, հայր թագաժա-  
 ռունք իշխանին: Երրողացի զեսպանին զ զ-  
 րավարը հասատածն կ'ուզեն մալ իրենց  
 պահանջնին վրայ. նա մանաւանդ զ Զինաստան  
 աւելի վախցնելու համար, մարածախն վալ-  
 տրուէ մեծ արշաւանց մը պատրաստեց Զի-  
 նաստանի ներսերը. այդպէս նուու Արքունի-  
 քը բանագատեց գտանալու ի Բէքին. վասն  
 զի առանց այդ դորձնն չէ կարելի ոչ մի ինչ  
 հասատածն կարգադրել ի Զինաստան: Ար-  
 քունիքը Վալտերուի արշաւանցի լրոյն վրայ  
 սահանեցաւ. Փետրուար 25ին զանչակից  
 դունդերուն առջեւ զիսատուեցան յանցաւոր  
 պաշտօնեանիք երկուեց և արքունիքը խո-  
 տացաւ գարնան գտանալ ի Բէքին. օրով  
 գերմանացի մարածախտին սպանալիքը առ  
 ժամն կախ մասց: Բայց ապա վարպետ խստա-  
 մոնքներով ահաւոր գմաութիւն մը ձգեց  
 Ռուսիոյ և Անգլիոյ մէջ, սրոնց երկու

կը մրցին ի Զինչչին մաս մը հողոյ վրայ  
 իրեւ իրենց շնորհակ նախնապէս: Եւ մրց-  
 ցումը սպանական զիրը մը կ'անու:

Ազ որ քիչ մը ուսումնասիրած է այդ ժո-  
 ղովորց բարբեր և պատմուիինը, կինյ ա-  
 պահով ըլլալ որ բնաւ չէ կարելի փատահի  
 հրամանաց և խոսամանց վրայ և զեռ շատ  
 հակառակի՞նդէմ լուրեր պիտի ընթեռնունք: Արքունիքը յետին փորձը զիտի ընէ ազա-  
 տելու յուզման զինաւարներէն զնի որ կարե-  
 նոյ, այդ պատճառու ոմանց զինատումը  
 մանաւանդ թիւանինը մինչեւ Հոկտեմբերի  
 կ'ուզէ ձգել կամ արսորով լմացնել ինչիքը: Այժմ  
 կը հոչակիու եւս որ իշխանն թիւան  
 փախած է: Եւ որդեօք Եւրոպացւոց վէմ այդ  
 ահաւոր տակութեան մէջ Արքունիքն ալ լու-  
 խայն հաւանութիւն մը չունի: Վասն զի այս  
 անգամաւան յուզումը չէր կրօնականն, չէր  
 ընդունէմ բարողաց, այլ յուսահատ և ան-  
 հաշիւ կոիւ մը Եւրոպական ընդարձակ մի-  
 ջամանութեան զէմ, երկին ամէն գործոց մէջ,  
 թիւեւու ոչ ամէն անզամ օրինաւոր. կոիւ մը  
 տեղացի անդուապիտականին ընդդէմ օաւ-  
 րին և անոնց՝ որոնք պաշտպան կին օաւ-  
 րին կամ անիկ կախումն մը ունին: Բէքինի  
 կաթորիկ Եպիսկոպոսը, Գերազայժառ Ֆա-  
 վիէ, Զինական այս յուզումը Գաղղիոյ 1874  
 Հասարակավարչութիւնը (Comptue) կո-  
 չած է, իր զարթումն Հասարակսթեանց և  
 ազգային զարգարակն ։ Երբ ամիս ու կէս  
 տուու Գերազ. Ֆավիէ հասու յԵւրոպա ա-  
 մէն մեծ լրազրաց տեղեկազիրը զիմեցին ի  
 Փօր-Մայիս, Մարտէլ և Բարիի մանրաման  
 իմանաւու. Գերազայժառ Ֆավիէէ, Բէքինի  
 գէպէիրը իւր զատուզութիւնը: Ամէն լրա-  
 զիր զայն հրամարակից իր պատմական  
 յիշաւակտրան մը և յապազայն իր ակա-  
 նաւու աղրիւր՝ եղած պատահարաց: Իւր  
 ըրած իսրահրազարութիւնը մենց ես քաղելով  
 կը զննից, նա մանաւանդ որ ի Գուգիիս շատ  
 մը հակակերպական անձինց ուղեցին այլայ-  
 լի զեպէիրը, և մինչեւ հրամարակեցին որ  
 Գերազայժառ Ֆավիէ հրաման տուած էր  
 կողոպաւու զիէքին Եւ Գերազայժառ Ֆավիէ  
 բոլորք է որ սրբազրուի պատմութեան այս-  
 պիսի կտ մը, և նշգրիսը պատմած է: